

ԵՐԱՐՍՆԱԾԱՐՁ

ԹԱՏԿԵՐԱՁԱՐԴ ԿԻՍԱՄՍԵՎԱՅ ՀԱՆՈՒԵ

Ե Կ

ՕՐԿԱՆ ԱԶԳՈՅՆԻՆ ՖԻԶԻՔԻԿԱՆ ԿՐԹՈՒԹԵԱՆ

Բ. ՏԱՐԻ—ԹԻՒ 14

ԳԻՒ 40 ՓԱՐԱՅ

1912 ՅՈՒԼԻՍ 15



Աղեքսանդրիոյ Պոլոսեան Վարժարանի վեց լաւագոյն մարմատարզուհիներ

ԵՄԱՐՄԱՆԱՐԴ

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ԿԻՍԱՄՍԵԱՅ ՀԱՆԴԵՍ

Ե Ւ

ՕՐԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԶԻՔԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԵԱՆ

Բ. ՏԱՐԻ — ԹԻՒ 14

ԳԻՆ 40 ՓԱՐԱ

1912 ՅՈՒԼԻՍ 15

ՄԻԶԱՋԱՅԻՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՈՂԻՄԲԻԱԿԱՆԸ

Սրովնումի մեջ, դեռ անր վերցացան Միջազգային Ողիմբիական խաղերը: Ամեն ազգի ու ամեն երկրի յորս հազարէ աւելի մարմնամարզիկներ ևն հաւաքուած եին, եւ կարծես պահ մը մոոցնել կուսային ազգերու և դասակարգերու միջեւ տիրող սուր հակամարտութիւնը: Հուն ամեն ժեսակ որս ու բինախնդրութիւն մոոցուած էր: Հուն կը տրեր կատարեալ եղայրութիւն եւ անխարդախ մրցակցութիւն:

Միջազգային այս ողիմբիականները կոչուած են խաղալու այն դերը, զոր ժամանակին Հելլենական Ողիմբիականները կ'իրազործէին, ասկայն աւելի լայն եւ աւելի ընդարձակ չափերով:

Ու ահա Յունաստանի Ողիմբիականներն եւ 1912ի հինգերորդ ողիմբիականներն միջեւ անազին սարքերութիւն մը կը ժեսնեն: Միջյեռ Յոյնները միայն միզիֆական կրութեան նուիրուած եին, մերժելով ամեն մասյին աշխատութիւն, արդի բաղաբարքեալ աշխարհը, միզիֆական կրութեան հետ հաւասար տեղ կուտայ նաեւ մտաւոր կրութեան: Միք ասոր ապացոյց չե՞ բոլոր դպրոցներու եւ համալսարաններու մեջ միզիֆական կրութեան մուսքը:

Այս ժեսակետով մեծապէս ուշագրաւ են հինգերորդ ողիմբիականի նախազան՝ Շուէսի գահաժառանգին հետեւալ խօսքերը, որու արտասանեց նաևդէսին բացման ատեն. «ամէն երկրի մէջ ժիզիական մարզականին մշաւուրականին նետ համահաւասար կ'ընթանայ: Ֆիզիական կրթուրինը նորէն անցեալին նման ազգերու նիստուկացին նեցուկը կ'ըլլայ: Եւ յանի որ մարմնամարզը խիս կարեւոր տեղ մը կը գրաւէ, ամէն ոյ պէս է զործնականապէս անով նետարերուի: Մրգան շատ մարմնամարզիկներ ըլլան, այնան աւելի լաւ է: Մարմնամարզին նըպատակն է զարգացնել բոլոր ազգերու եւ ոչ թէ ընտեալ ֆիզերու ժիզիականը»:

Ու միջազգային հինգերուրդ ողիմբիականի, որ ընդհանուր իանդափոռութեան մէջ վերցացաւ անցեալ շաբրու նոր շունչ մը կը տանի երկրէ երկիր, խղաքէ խղաք եւ ազգէ ազգ, նոր ուժով մը զօտեանդելու եւ աւելի նաևտասաբայ դիմելու դէպի հասարակաց նպատակը, որ ներկայ տկար մարդկութեան տեղ՝ զօրաւոր աշխատի մը պիտի ստեղծէ:

Հայերը, հազիւ երկու ներկայացուցիչներ ունեցան այդ խաղերուն մէջ, ուր ամէն ազգ խումբերով ունիւ երը: Ու թէեւ այդ երկու հայ երիտասարդները որ եւ է նշանակելի յաղթահակ յտարին խաղերուն մէջ, սակայն գոնէ ցոյց տուին թէ Հայմ ալ սկսած է շարժի՝ այս քմրած արեւելին մէջ, թէ աև կրնայ նոր իտէալներով ոգեւորուիլ այս բան դանդաղ շրջապատի մը մէջ, ուր ամէն ոյ իր անձնական վիշտերը կուլայ ու իր անձնական կիրթերը կը վայելէ:

Մենի վասան ենի որ միջազգային վեցերորդ ողիմբիականին մէջ, որ յորս սարի վերջ տեղի պիտի ունենայ Պետջին, հայր պիտի ունենայ իր պատկանելի ներկայացուցիչները, որոնի այս անզամ պիտի երթան աղաղակելու թէ իրենի ալ գիտեն յաղթահակներ տանիլ, ապացուցանելու թէ հայր այն խանութպան եւ մորթուուղ ազգը չէ՝ ինչպէս կը կարծեն եւրոպայի մէջ, եւ վերցապէս ցոյց տալու թէ իրաւունի ունին ապրելու:

Բայց միմէւ այդ՝ այնան աշխատանի կատարելիք:

Թող առաջ անցնին անոնի որոնի կրնան այդ աշխատանինին յանացապահները ըստ:

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԽԱՂԵՐ

ԳԵՐԻ

Գերին կը բռնուի թեթեւ մը ձեռքով
զարնելով, և բռնողը պէտք է պոռայ՝
բռնած:

Գերին, թշնամիին սահմանէն երեք
քայլ հեռու կը կենայ, ձեռքը դէպի իր
սահմանը երկնցուցած, և սպասելով ազա-
տովի ճը: Երբոր գերիները շատ են, քո-
վէ քով կը կենան, ձեռքերնին իրարու-
տուած, և շղթայ մը կը կաղմեն որ դէ-
պի իրենց սահմանը կ'երկնայ:

Որպէս զի գերիներէն մէկը ազատուի,
պէտք է որ իր սահմանի խաղացողներէն

մէկը գայ և իր ձեռքին դպչի: Այն որ
կ'ազատէ պէտք է պոռայ՝ Ազատած:

Այն խումբը խաղը կը շահի, երբ որ
առաջուցնէ որոշուած թիւով գերիներ
բռնած է:

Երբոր խաղացող մը թշնամիին սահմա-
նէն անցած է առանց բռնուելու, պէտք է
հոն սպասէ մինչեւ որ մէկը բռնուի կամ
ազատուի: Այս պարագային առանց հա-
յածուելու իր սահմանը կրնայ վերադառ-
նալ. բայց երբոր կ'ուզէ աւելի շուտ վե-
րադառնալ, այն ատեն կը հալածուի:



Անիւ

(Խաղացողներուն թիւը 8)

Այս խաղը 8 հոգիով կը խաղացուի,
որոնցմէ չորաք մեծ են և չորաք պղտիկ:
Պղտիկները նստած են, և խաչ մը կը ձե-
ւացնեն ոտքերնին իրարու. կոմինցներով:
Չորս մեծերը օտքի կեցած են ամէն մէկ
պղտիկին մէջտեղը և անսոց ձեռքերէն
բռնած են:

Տրուած նշանի մը վրայ, պղտիկները
կը պրկուին, այնպէս որ մարմիննուն վե-
րի մասը գետնէն վեր ըլլայ և միայն ոտ-
քերնին գետնին դպչի. մեծերը կը սկսին
արագ դառնալ: Պղտիկներուն ոտքերը ա-
նիւին իրը առանցք կը ծառացին:

Խաղը կը կայանայ, պղտիկներուն հա-

մար, մեծերը յոգնեցնել և թող չտալ որ
խաղը աւրեն, իսկ մեծերն ալ կ'աշխատին
որ պղտիկներուն ոտքերը իրարմէ զատ-
ուին:

Երբոր մեծերը կը կենան, պէտք չէ որ
պղտիկներուն ձեռքը ձգեն, վասնզի կըր-
նայ ըլլալ որ ինալով վիրաւորուին:



Գառն ու գայլը

(Խաղացողներուն թիւր 8էն 12)

Բոլոր խաղացողները իրարու ետեւ կը կենան և իրենց ոտջեւը գանուողին հա-
գուստին կը բռնէն, բայց մէկէն որ զայն
է: Ամէնէն առջեւը կեցար կ'ըստի նո-
վիւ, իսկ ամէնէն ետեւը կեցար զառնուի,
իսկ միւսները՝ ոյխարներ:

Գայլը հովիւն դիմացը կը կենաց և
խաղը կը սկսի: Գայլը կ'աշխատի գառ-
նուկը բռնել, բայց հովիւը և ոչխարները
կը պաշտպանեն զայն: Հովիւը թեւերը
կ'երկնցնէ և թող չի տար որ գայլը յա-
ջողի գառնուկը տանիլ. ոչխարներն ալ
կ'աշխատին որ գայլէն կարելի եղածին
չափ հետու ըլլան և գառնուկը պաշտպա-
նեն ստանց զայն թողերու:

Երբոր գայլը գառնուկը բռնէ, այն ա-
տեն գերերը կը փոխուին. գառնուկը
գայլ կ'ըլլայ և գայլն ալ հովիւնին տեղը
կ'անցնի, մինչդեռ առջի հովիւը իր ետե-
ւը կը մնայ:

Այսպէս, ամէնքն ալ իրենց կարգին
գոյց, հովիւ, ոչխար ու գառնուկ կ'ըլլան:
Նոյն փոփոխութիւնը տեղի կ'ունենայ
երբոր պոչը զառնուի. և կամ թէ՝ եթէ
գայլը հովիւն զարնուի:

Բախսով մէկը կը նշանակուի որ խաղը
կը սկսի, բոյնէն (*) գուրս եղելով ու վա-
զելով: Կ'աշխատի խաղացողներէն մէկը
զարնել, բայց պէտք է որ միշտ երկու
ձեռքերը իրարու միացուցած ըլլայ: Երբոր
խաղացողներէն մէկը զարնէ, ձեռքերը կը
քակէ և անսիջապէս բոյնը կը վազէ, ինչ-
պէս նաև իր բանտարկեալը, որովհետեւ
միւս ընկերները զիրենք կը հետապնդեն:

Հիմա բոյնէն երկու քը մէկ դուրս կ'ել-

(*) Խաղին մէջ բայն ստելով պէտք է հասկնաւ
նախապէս սրաշեալ սնկիւն մը, ուր բռնուողները
տղատ են, իսկ նոր բռնուողներն ալ պէտք է հօն
վազեն ընկերներուն հետապնդումներէն աղատե-
լու համար:

րեն, իրադաւ ձեռք բռնած, և երբոր ուրիշ մը զարնեն, ան ալ կուգայ իրենց վրայ աւելնալու, միայն ամէնէն առջի ելլողը (պետը) իրաւունք ունի ուրիշ մէկը զարնելու, բայց ամէնէն ծայրինը կրնայ մէկը բռնել և պետը կանչել որպէս զի զայն բռնէ:

Խաղը կը շարունակուի մինչեւ որ բոլոր խաղացողները բանուին, և կամ թէ առաջուրնէ որոշուած թիւով բանտարկեաներու բանուելէ ետք խաղը կը վերըսկի:

Վաղած ատեննին բանտարկեալներէն մէկը երր շղթան քակէ, և կամ թէ եթէ խաղացողներէն մէկը կարենայ շղթան քակել առանց զարնուելու, պէտք է բանտարկեալները անմիջապէս բոյնը վազեն ընկերներէն չհետապնդուելու և ծեծ չուաելու համար:

Աբուրմա

(Խաղացողներուն թիւը 8էն 12)

Խաղը սապէս կը սկսի.

Հողին վրայ գիծ մը կը քաշեն. ամէն խաղացող պէտք է այս գիծին կրցածին չափ հեռու ցատկէ: Ով որ ամէնէն հեռուն ցատկեց, իր թիւը 1 կ'ըլլայ, միւսներուն թիւերն ալ իրենց ցատկածին համեմատ կ'ըլլայ. ով որ ամէնէն քիչը ցատկած է ոչխարը կ'ըլլայ:

Այն ատեն ոչխարը գիծին վրայ կը կենայ, կը ծոփ, երկու ձեռքերը սրունքներուն վրայ կը դնէ և գլուխը կը ծուէ: Միւս խաղացողները, թիւ 1էն սկսելով, կանակին վրայէն կը ցատկեն, կամաց մը ձեռքերնին կռնակին դպջնելով, բայց առանց ոտքերնին դպջնելու:

Ամէն մէկ շրջանին, ցատկողները պէտք է թիւ 1ին ըսածը ըսեն կամ ըրածը ընեն: Ծուարողը կ'անցնի ոչխարին տեղը և այսպէս խաղը կը վերսկի:

ամէնէն առջի ցատկողն է, իսկ նախկին թիւ 1ը հիմա ամէնէն վերջի ցատկողն է: Ասիկա Աթուրմալին ամէնէն պարզ ձեւն է, բայց այս խաղը շատ մը տեսակներ ունի, որոնցմէ ամէնէն հետաքրքրականները հոս պիտի թուենք:

Սոլ-փոխոցիկ

(Խաղացողներուն թիւը 6էն 12)

Այս խաղը ճիշտ առջինին պէս կը սկսի: Գիծին առջեւը երկու կօշիկ (կամ որ և ունաման) դրուած է, մէկը երկայնքին խակ միւսը լայնքին: Ոչխարը ճիշտ ծայրի կօշիկին քովը կը կենայ: Ամէն անգամ որ թիւ 1ը (*) ցատկէ, կօշիկներուն գիրքը կը փոխուի, գիծին ամէնէն մօտիքը, իր գիրքովը, միւսին ծայրը կը դրուի, և այսպէս ամէն մէկ շրջանին ոչխարը գիծէն կը հեռանայ: ցատկողները պէտք է որ գիծէն ցատկեն:

Երբոր մէկը գիծէն ցատկէ, բայց ոչխարին գլխուն դպի, և կամ թէ չկրնայ ցատկել, ոչխարը ինք կ'ըլլայ, և խաղը սկիզբէն կ'սկսի:

Թաջինակով աբուրմա

(Խաղացողներուն թիւը 8էն 12)

Խաղը հասարակ Աթուրմալին պէս կը սկսի, բայց, երկրորդ շրջանին, խաղացողներէն ամէն մէկը, ոչխարին կռնակին վրայ, ցատկած ատենը իր թաշկինակը կը դնէ: Թաշկինակները փաթթուած ու պրկուած են: Թաշկինակները պէտք է որ քովէ քով դրուին, այնպէս որ երբորդ շրջանին ամէն մէկ ցատկով կարենայ իր թաշկինակը առնել, առանց միւսները վար ձգելու:

Չորրորդ շրջանին նորէն թաշկինակները

(*) Առաջին ցատկողը, կամ թիւ մէկը կ'ըսուի «պատ-ախալէր»:

կը դնեն, հինգերորդ շրջանին զանանք գարձեալ առնելու համար և այսպէս շարունակաբար:

Ցատկողներէն այն՝ որ իր թաշկինակը չի դներ, կամ դրած առներ վար կը ձգէ, կամ իր թաշկինակը չառներ և կամ առած առներ ուրիշնն ալ վար կը ձգէ, ոչխարը ան կ'ըլլայ:

Պայտով արուրմա

(Խաղացողներուն թիւը 8էն 12)

Խաղը գարձեալ հասարակ Աթուրմային պէս կ'սկսի, բայց, ամէն մէկ խաղացող իր թաշկինակը պսակի ձեւ կը գարձունէ և գլուխը կը դնէ:

Առաջին շրջանին, ցատկած առենը՝ պսակը առաջ կը նետէ, առանց ձեռքերու օգնութեան, այլ միայն զինաշարժումավ, այնպէս որ պսակը ոչխարէն անդին իինաց:

Երկրորդ շրջանին, խաղացողները պէտք է որ իրենց պսակները ժրողին, բայց ցատկինէն վերջ բնաւ տեղերնին չեն կրնար փոխել, նաեւ ցատկած առեննին պէտք չէ որ ուրիշ պսակի մը դպին:

Երրորդ շրջանին, պսակը նոյն ձեւով կը նետն, բայց չպրարդ շրջանին զանանք ակւաներով պէտք է որ բռնեն, առանց տեղերնին փոխերու:

Հինգերորդ և եօթերորդ շրջաններուն նոյն ձեւով կը նետն, բայց վեցերորդ շրջանին զանանք կը ժաղվեն աջ ոսքի վրայ իյնալով, և ութերորդ շրջանին ձախ ոսքի վրայ իյնալով:

Եթէ մէկը իր պսակը չկրնար ոչխարէն անդին նետել, կամ թէ պսակը իրմէ շատ

նեռու ըլլալուն, զայն չկրնար բանել, և կամ թէ ցատկած առենը ուրիշ պատկի ճը կը դպի, այն առեն ոչխարը ինք կըլլայ:

Շղթայ

(Խաղացողներուն թիւը 20էն 60)

Խաղացողները երկու խումբի կը բաժնուն որմնք պէտք է հաւատար զօրու թեամբ ըլլան յեաց ամէն մէկ խումբի տղաքը իրարու ձեռքէ կը բռնեն, այնպէս որ խոչոր շղթայ մը կազմուի:

Երկու շղթաները իրարու դէմ կը յառաջանան, ուղիղ գծով, և երբոր իրարմէք քամն առքի չափ հեռաւութիւն ունենան, կը կենան, և խումբերէն մէկը (որ բախառվ կ'որաշուի) իրմէ մէկը կը զրկէ միւս շղթան կարելու համար:

Ասիկան երկու աղաւն մէջակը կը յարձակի և կ'աշխատի անոնց ձեռքերը իրարմէ, զուռել, մէկ աեղէն միւսը կ'երթայ, ամէնն տկար կողմը գտնելու և շղթան կարելու համար:

Երբոր յաջողի շղթան կտրել, ամէնէն պղպիկ մասը հետք կը տանի և կ'աւելցնէ իր շղթային վրայ:

Երբոր չորս կոմ հինգ փորձերէ վերջ չամջողի շղթան կտրել (այս թիւը առաջարկունէ է), իրը բանասարիւալ այս խումբին կը մնայ:

Հիմաց կարգը միւս շղթայինն է, որ իր կողմէ մէկը կը զրկէ հակառակարդ շրջթան կտրելու համար, միեւնոյն օրէնքներով, և այսպէս շարունակարար: Խաղը այն առեն կը վերջանաց երբար բոլոր խաղացողները միւնայն շղթային միացած են: (Նարունակելի)

Հաւաքեց՝ ՅԱԿՈՅԻ ՔՐԵՈՒԵԼԸ



Պ. ՍՏԵՓԱՆ ԽԱՆՃԵԱՆ

(Վ. Կայեալ Լիոնի Ակադեմիան)

Մարմնամարզի ուսուցիչ Աղեխանդրիոյ Հայոց Պօլոսեան Վարժարանի

ՄԱՐՄՆԱՄԱՐԶԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԵԶ

ՅՈՒՍԱՏՈՒ ՆՇԱՆՆԵՐ

ՆԱՄՈԿՆԵՐ ՄԵՐ ԽՄԲԱԳՐԵՆ

Ներկայ տարուան դպրոցական արձակուրդիս մէկ մասը վասիաքերով Եգիպտան անցընել, հինգ օրուան ծովային գեղեցիկ ճամբրոդութենէ մը յիտոյ, հասայ Աղբասանդրիա, կիրափի կէս օրէ մը ետք Կարճ հանգիստ մը հազիւ առած, առաջն գործս եղաւ ունեցած ծանօթներս աւելի դիւրութեամբ գանելու համար, ուզուին դէպի Հայոց եկեղեցին:

Եկեղեցին պարտէզը հասներուս, անզեկացայ որ այդ օրը ժամը չորսուկէսին մարմնամարզական հանդէս մը տեղի պիտի ունենար տեղւոյն Պօղոսեան վարժարանի երկսեռ ուսանողութեան կողմէ:

Ընթերցողներուս համար շատ դիւրին է անշուշա երեւակայի այն ուրախութիւնը՝ զոր զգացի օտար միջավայրի մը մէջ առաջն առթիւ իսկ ներկայ գանուերով հայ մարմնամարզական հանդէսի մը, ուր հաճոյքը ունեցայ անմիջապէս ծանօթաւնարու Առաջնորդ Եպիսկոպոս, ազգային վարժարանի Հոգաբարձութեան անդամներէն ումանց, վարժարանին անօրէն Բրօֆ. Յ. Թ. Գայահանի ու ծանօթ մարմնամարզիկ և ազգ. վարժարանի մարզանքի ուսուցիչ Պ. Ստեփան Խանճեանի, ինչպէս նաև բազմաթիւ համակիրներու:

Օրինակի ճշգապահութեամբ մը հանդէսը որոշեալ ժամուն սկսու, ու երբ երկսեռ մարզիկները իրենց սեղմ շարքերով

յառաջացան կանոնական բարեւը տալու, առաջին վայրկեանէն իսկ ուշադրութիւնս ու հիացումս գրաւեց մանաւանդ աղջկանց համարձակ ու կայտառ քալուածքը ու մըտադրեցի մասնաւոր ուշադրութիւնամբ հետեւելու իրենց իւրաքանչիւր չարժումին աւելի գիտակցօրէն վայելելու համար արդիւնքները այն հրաշքին՝ որ զիրենք այդ վիճակին բերած էր: Բարեւէն ետք, երբ կրկին գալու համար մեխնեցան, գոհունակութեան և վախի խառն զգացում մը զիս պատեց, թէ մի՛ գուցէ մարզանքներու աւեն սխալ մը ընէին, գէշ զիրքերով շարժէն և կամ կեղծ կամ հայկական ամօթխածութեան զգացումէ մը մարակուած՝ շուարէին ու այդպէս վորձերուն ամրող ներդաշնակութեանը խանգարման պատճառ դառնային:

Ես սխալեցայ ու անհունապէս ուրախ եմ այդ բանին համար, այլեւս վախի զգացումս անսեղի էր, որովհեանւ առաջին վորձերէն իսկ պայծառօրէն յայտնի եղաւ թէ այդ օրիորդները լաւ մարզուած էին, բայց մանաւանդ ուզած էին բարեփոխուիլ, օրինակ հանդիսանալ: Եւ հոգ է արդէն իրենց ամբողջ փառքը:

* *

Երկու տարի առաջ, երբ Մարտինամարզը հրատարակելու քաջութիւնը որոշեցինք ունենալ, — քաջութիւն՝ որովհեանւ մեր մէջ

տակաւին մարդ իրապէս մեծ քաջութեան մը տէր ըլլալու է ձեռնարկելու համար գործի մը՝ որ բոլորովին նոր է ժողովուրդին սառաւար մհծամանութեան, նոր է միջավայրին, ու դժբաղդաբար նոր է նաև ազգ՝ վարիչ մարմիններուն համար ալ, որոնք գէմ իրենց պաշտօններու բերումովը պարտաւոր են առնուազն աւելի անդեակ ըլլալ օգտակար ձեռնարկի մը ու անոր յառաջ բերելիք բարիքներուն մհծութեանը, — այն ստուն որուն մտքէն կ'անցնէր թէ չատ քիչ ասենէն հայ աղջիկն ալ, զօրաւոր ճիգով մը թօմթափելով վինքը յատկանչող հայ աղջիան յատկութիւններէն ու մանաւանդ անշարժութենէն որ մը ֆիզիքապէս պիսի շարժէր, իր եղբայրներուն հետեւած մարզանքներուն պիսի մասնակցէր, ու ինչ որ գետ աւելին է, իր շարժութիւններուն վայելչութեամբը և կանոնաւորութեամբը նայնին զանոնք պիսի գերազանցէր ու այսպէս նոր թուական մը պիտի բանար հայ ցեղին ֆիզիքական վերածութեան այնքան ազնիւ ու նուիրական գործին մէջ :

Եւ սակայն կը շարժին ու պիտի շարժին, հակառակը պնդել՝ պիտի նշանակէր կամովին կուրութիւն մը յանձն առնել, տեմներու ու վայելելու համար այն շարժումը որ մեզի պէս խորհուզներու ու մեզի պէս ազգաէրներու համար մեր ազգային ներկայ լաւացած կեանքին և անյժուսատու գործունէութեան մէջ յաւագոյն գրաւականն է զէպի հայ ցեղին ֆիզիքական, բարյանկան և մասւորական վերածնունդը : Մենք անկարելի տեսութեանց ետեւէն չենք վազեր, այլ հաստատապէս համոզուած ենք թէ ազգեր դարձներու համար անհրաժեշտ է մարդեր պատրաստել :

Երկու տարի է, մեր թերթին ու այլպէս մեր արամազրութեան տակ եղած

բարոր միջազներով, բանայիւներու տեղ Հայկական Ողիմապիական խաղեր սարքելով պատացինք, պայքարեցանք, համոզեցինք ու նոյն իսկ ի նորաստ գաղափարին յաջուգութեան բոլորուն գալունքինք այն մարմիններուն գէմ որոնք կրաւած են մեր զպրոցական կեանքը ոչ միայն վարելու, այլ և, ուժանաւանդ բարեխաւելու : Մեր ճիգերը բոլորովին զաւը չանցան կեդրանին մէջ : Աւ մեզ համար հաճոյք մըն էր տեմնել որ արտասահմանի հայութիւնն առ համացած է մեզ և իր զաւակներուն բարիքին վրայ կը մասածէ : Եւ մենք կ'ուղենք որ ամէն ծնողք իր զաւակը զիտակցուել միրէ : Զի բաւեր միայն անսոնց կեանքին պատճառ դառնախուած համար գէշ ապէկ գոյութիւն մը ապահովինք անսոնց ծնողքի մը իր զաւակին վրայ ունեցած իրաւունքը այնքան աւելի մեծ և նուիրական կը դառնայ, որքան մեծ և բազմակողմանի ըլլայ ծնողքին իր զաւակին տառած ինամքը, ծնողքի մը իր զաւակին տարիք բարյացական և մասւորական ինամքէն և դաստիարակութեան չափ առաջ կուգայ անոր արուելիք ֆիզիքական ինամքը, ու արդէն սուանց կանոնաւոր ֆիզիքական դաստիարակութեան հետապնդուած իմացական դաստիարակութիւն մը պատրաստ մըն է լոկ, որուն միջացաւ կարելի է իմացական մեքենաներ պատրաստել, բայց երբեք կասարեալ մարդեր :

Ամանք կը կարծեն թէ ֆիզիքական դաստիարակութեան օգուաները բոկ անհամներու վրայ կը սահմանափակուին և ժառանգական զաստիարակութիւն մը պատրաստ մըն է լոկ, որուն միջացաւ կարելի է իմացական մեքենաներ պատրաստել, բայց երբեք կասարեալ մարդեր :

դաստիարակուած են, հետեւալար աւելի շարժուելու պէտք ունին բնակուան կերպով զարգանալու համար:

* *

Ծնորհաւորելի է Աղէքսանդրիոց ազգական վարժարանաց անօրէն թրօֆ. Յ. Թ. Գայանեան, որ շատ քիչ տանինուան մէջ իր համոզումներուն համուճոյն պատճառ եղաւ որ Աղէքսանդրիոց հայութիւնն աղ ունենայ օրինակելի դպրոցական մարմառամարզական խոսքը մը, ու կրկին պարտաք կը համորեմ չնորհաւորել զինքը այն յանդրգնութեան համար, որով յասուեկ օր մը մարմառակրթական հանդէսներու յատկացոց, փախանակ դպրոցական ուեէ հանդէսի մը մէջ շատ երկրորդ ական աեզ մը ապրով ա-

նոր, ինչպէս որ Կ'ընեն ուրիշ վարժարաններ:

Նմանապէս չնորհաւորելի է Պ. Սահմանականը, որ շատ քիչ տանինուան մէջ այդքան յաւ արգիւնքներ ձեռք բերաւ, մանուանդ աղջկանց մարզանքին ահասկեալ:

Ու իբր գոհանակութեան ու հիացումի լուսագոյն արտայացումնեան, այդ հանդէսին մէջ խոկ, Մարմառաւարզի կողմէ երեք արծաթ մետաներ կը արտասպրեմ աղջիկներէն երկու, խոկ մանչերէն մէկ յանդրգնոյն մարզիկներուն, զարս հանդիսացան Օր, Մարի Դալարիան, Օր, Սրբուհի Շահնինան և Պ. Պարոյր Տէօքմէն ձեռն:

ԾՈՒԽՈՒՇ ՎԵԲՈՍՈՒՆ
Աղէքսանդրիոց




Աղեքսանդրիոյ Պոլոսեան Վարժարանի երկան ուսանողութիւնը բարեւի առեն



Աղեքսանդրիոյ Պօղոսւան Վարժարանի վեց լաւագոյն մարմնամարզուհիները
ոռոնցմէ ժապաւէն կրողները կը ստանան Մարմնամարզի կողմէ սահմանուած
մետավանդութեան համար անուններն են .

Զախէն աջ

1. Օր. Մարիամ Մկրեան , 2. Օր. Փայլուն Գույումնեան , 3. Օր. Մարի Ղազարեան ,
4. Օր. Մբռուհի Շահինեան , 5. Օր. Լուսնրազ Թահրանեան , 6. Օր. Զապէլլա
Շահինեան: Մէջտեղը կեցողն է Պ. Աս, Խաննեան



ՄԲՈՐԻ

ԿԵԱՆՔ

ՄԻԶԱԶԳԱՅԻՆ ՈՂԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ՍԹՕՔՅՈԼՄԻ ՄԵԶ

ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ ԱՄԲՈՂԶԱԿԱՆ ԱՐԴԻՒՆՔԸ

(Մեր սեփական թղթակցէն)

Բ.

Խուռն բազմութեան մը ներկայութեան
մրցումները իրարու յաջորդեցին։ Նախնաւ-
կան փորձերէն վերջ տեղի ունեցան բուն
մրցումները։ Նախնական փորձերուն նը-
պատակն է լաւագոյնները զատել, ո-
րովհետեւ հարիւրաւոր մասնակցողներ
կան։ Մասնակցողներուն և ներկայ ժո-
ղովուրդին խանդավառութիւնը շատ բուռն
էր. շուէտական յաղթութիւնները մանա-
ւանդ, ժողովուրդին ծայրագոյն գոռում-
գոչումներուն տեղի կուտացին։ Ա. Բ. և
Գ. ելլողներուն ազգային դրօշակները ձո-

ղերու վրայ կը բարձրանային բուռն ծա-
փահարութիւններու մէջ։

Այս տարուան ողիմպիական խաղերը
կը գերազանցին անցեալի բոլոր նմանները։
Շատ մը որպոններ մրցումներու ըն-
թացքին կոտրեցան։ Վագելու փորձերը
շատ սոսկալի եղան։ Երկրորդը առաջինէն
հաղիւ թէ կէս հարտա հաքն է, նոյնակէս
երրորդը։ Ամերիկացինները վագելու մէջ
յաւագոյն են, նիհար մարմիններով։ Ֆին-
լանացիններն ալ յուսացուածէն աւելի
յաջողութիւն ունեցան. ֆինլանտացի քը-

սան. ստարեկանն երիտասարդ մը. Հանս
Դոնկեմայնէն . 10,000 մէթր վաղքի ուշ-
գուր կուրեց :

Միջազգային Ողբամպիական խաղերու
կարգադիր մասնախումբը , կիրակի իրի-
կուն (14 յուլիս) , ամբողջ մասնակցող
մարմնամարդիկներուն ճաշ մը տուաւ , ու-
րուն մասնակցեցան 3000 մարմնամարդիկ-
ներ : Տեղի ունեցան ճառախօսութիւններ և
նուագեց ընտիր նուագախումբ մը :

Ահաւասիկ մրցումներուն արդիւնքները .

Հարիւր մէքր վազի

Ա . — Ռայֆ Գրէյկ , ամերիկացի	
Բ . — Մէյր	»
Գ . — Լիրինքօթ	»
Ժամանակ $10^{\circ}/_5$ երկ .	

Երկու հարիւր մէքր վազի

Ա . — Գրէյկ , ամերիկացի	
Բ . — Լիրինքօթ	»
Գ . — Արլէկարդ	»
Ժամանակ $21^{\circ}/_{10}$ երկ .	

Չորս հարիւր մէքր վազի

Ա . — Ռայա Բայտ , ամերիկացի	
Բ . — Հանս Պուաւ , գերմանացի	
Գ . — Լինու Պէռկ , ամերիկացի	
Ժամանակ $48^{\circ}/_5$ երկ .	

Ռեր հարիւր մէքր վազի

Ա . — Մէրէտիթ , ամերիկացի	
Բ . — Շէփրբա	»
Գ . — Տէլլէն Բօրդ	»
Ժամանակ 1 վայրկ . $51^{\circ}/_{10}$ երկ .	

Հազար հինգ հարիւր մէքր վազի

Ա . — Շէքսլին , անգլիացի	
Բ . — Քիլլիադ , ամերիկացի	
Գ . — Թէյլլըր ,	»
Ժամանակ 3 վայրկ . $56^{\circ}/_5$ երկ .	

Հինգ հազար մէքր վազի

Ա . — Հանս Գոլէնմայնէն , ֆինլանդացի	
Բ . — Պուէն , ֆրանսացի	
Գ . — Հուլիուն , անգլիացի	
Ժամանակ 14 վայր . $36^{\circ}/_5$ երկ .	

Տար հազար մէքր վազի

Ա . — Հանս Գոլէնմայնէն , ֆինլանդացի	
Բ . — Թէվանինա , հուգաստանցի	
Գ . — Սթէնառուս , ֆինլանդացի	
Ժամանակ 31 վայր . $20^{\circ}/_{10}$ երկ .	

Տար հազար մէքր ժալել

Ա . — Կուլտինկ , քանստացի	
Բ . — Վէպակ , անգլիացի	
Գ . — Խտգմուսէն , ամերիկացի	
Ժամանակ 47 վայր . $15^{\circ}/_{10}$ երկ .	

Մարտրօն վազի

Ա . — Մաքարզըր , հարաւ . ափրիկեցի	
Բ . — Ցիցէմ .	»
Գ . — Սթռուպինո , ամերիկացի	
Ժամանակ 2 ժ . 36 վ . $54^{\circ}/_5$ երկ .	

Հարիւր տար արգելվերու վրայէ վազի

Ա . — Քէլլիկ , ամերիկացի	
Բ . — Ռէնաորլ	»
Գ . — Հօգինս	»
Ժամանակ $15^{\circ}/_{10}$ երկվայրկեան	

Կեցած երկայնութիւն ցատկել

Ա . — Ցիքլիթիրաս , յունաստանցի	
Պաք 0,8 ինչէղ	
Բ . — Բէտ Էփրմա , ամերիկացի	
0,4 ինչէղ	
Գ . — Պէն Էտրմա , ամերիկացի	
9,2 ինչէղ	

Վազելով երկայնութիւն ցատկել

Ա . — Կըլլըրուն , ամերիկացի	
11 $\frac{1}{2}$ ինչէղ	
Բ . — Պիրիթըր , քանստացի	
ինչէղ	
Գ . — Ապէրկ , չուէտացի	
ինչէղ	

	Կեցած բարձր ցատկել	
Ա.	Ալէդ Աստվածա, ամերիկացի, 5 ստք	
4	ինչէզ	
	Բ. — Պէն Աստամս, ամերիկացի, 5 ստք	
3	ինչէզ	
	Գ. — Ջիզիթիրոս, յունաստանցի, 5 ստք	
ստք	1 ինչէզ	

	Երկար նետել աջ ձևով	
Ա.	Մաքտանալու, ամերիկացի, 50 ստք	
3	ինչէզ	
	Բ. — Ռուֆ Խօզ, » 49 ստք	
11½	ինչէզ	
	Գ. . Աւելիթնի » 45 ստք	
8	ինչէզ	



Ո. Ա. Լ. Յ. Ո. Օ. Զ.

Սրօնօմի Միջազգային Մրցումին Երկար նետելու մեջ առաջնութիւնը տանիք:
128 րիւ կրօղը Պր. Մ. Մկրեանն է:

	Վագերով բարձրութիւն ցատկել
Ա.	Սիշարսոս, ամերիկացի, 5 ստք 3½ ինչ.
Բ.	Լիշէ, գերմանացի, 6 ստք 3 ինչ.
Գ.	Հորին, ամերիկացի, 6 ստք 2 ինչ.

	Երկար նետել աջ եւ ձախ ձևով
Ա.	Ռուլֆ Խօզ, ամերիկացի, 90 ստք
10,5	ինչէզ (49 ստք 11,5 ինչէզ աջով, 40 ստք 11 ինչէզ ձախով)

Բ. - Մազ Տօնալոտ, ամերիկացի, 90
սոտք 3,5 խնչեղ (49 սոտք 5,5 խնչեղ աչով, 40 սոտք 10 խնչեղ ձախով)

Գ. - Նիզելէնարր, ֆինլանդացի, 89 սոտք ½ խնչեղ (48 սոտք 3 խնչեղ աչով, 40 սոտք 9½ խնչեղ ձախով).

Սկաւառակ նետել

Ա. - Թայբել, ֆինլանդացի, 148 սոտք 4 խնչեղ

Բ. - Պայպոտ, ամերիկացի, 138 սոտք 10 խնչեղ

Գ. - Տընքրին, » 138 սոտք 8,5 խնչեղ

Ա. - Սկաւառակ նետել աչ եւ ձախ ձեռնով

Ա. - Դայբել, ֆինլանդացի, 271 սոտք 10 խնչեղ

Բ. - Նիզելէնթրի, » 256 սոտք 1 խնչեղ

Գ. - Մակնըսըն, շուէստացի, 254 սոտք 1½ խնչեղ:

Յռով բարձր ցատկել

Ա. - Պէպոռոք, ամերիկացի, 12 սոտք 11 ½ խնչեղ

Բ. - Եկուլն, ամերիկացի, 12 սոտք 7½ խնչեղ

Գ. - Ռայդ, ամերիկացի

Մուրճ նետել (Եղ վիպրա)

Ա. - Մարիկամթ, ամերիկացի, 177 սոտք, 5½ խնչեղ

Բ. և Գ. - ամերիկացիներ

Նիզակ նետել, աչ ձեռնով

Ա. - Լէմմինկ, շուէստացի, 198 սոտք 11 խնչեղ

Բ. - Մարիկամթօ, ֆինլանդացի, 189 սոտք 3 խնչեղ

Գ. - Գովագս, հունգարացի, 182 սոտք 1 խնչեղ

Նիզակ նետել (աչ եւ ձախ ձեռնով)

Ա. - Սամարիկամթօ, ֆինլանդացի, 358 սոտք 10 խնչեղ:

Բեկնյատօն, (երկայնութիւն ցատկել ուժ առած, սկաւառակ և նիզակ նետել, 200

մէթր վաղք և 1500 մէթր վաղք)

Ա. - Շէյմա Դնուր, հաղկասանցի

Բ. - Պի, Նորվեգիացի

Գ. - Տօնահիւ, ամերիկացի

Դնուրին շահած արդիւնքները: -

Երկայնութիւն ցատկել 23 սոտք 2 խնչեղ

Երկու հարիւր մէթր վաղք, 22, 9 երկու.

Սկաւառակ 116 սոտք 7 խնչեղ

Հազար հինգնարիւր մէթր վաղք, 4 վայր, 44, 8½ երկու.

Նիզակ, 160 սոտք 8 խնչեղ:

Չուան յաշելու մրցում

Ա. - Շուէստացիք

Բ. - Անգլիացիք

Հարիւր մէթր լողալ

Ա. - Տիգ Գոհանումօքու (Հաւայի կըզգինելէն)

Բ. - Հէցի, աւստրալիացի

Գ. - Հուասի, ամերիկացի

Փամանակ 1 վայր, 3½ երկու.

Երկու հարիւր մէթր լողալ

Ա. - Ռուզարը Պատոն, գերմանացի, 3 վայրի, 1½ երկու.

Բ. - Ռիլի Լուդովիգ, գերմանացի, 3,5 վայրի.

Գ. - Բոլ Մայլիչ, գերմանացի, 3,8 վայրի.

Հազար հինգ հարիւր մէթր լողալ

Ա. - Համկալն, քահանացի, 22 վայրի.

Բ. - Հէտֆիլա, անգլիացի, 22, 39 վայրիկեան

Գ. - Հարտուիդ, աւստրալիացի, 23, 15½ վայրիկեան

Կամանց 400 մեր լողալ
Ա. — Միս Ֆանի Տիւրագ, առ ստրա-
լիացի, 1.20.2 վայրկեան:
Բ. — Միս Վեհչէլմինա, առ ստրալիացի,
1.25^{1/5} վայրկ.:
Գ. — Միս Եէսի Ֆլիչըր, անդլիացի,
1.27 վայրկ.:
Տ12 Ժիշուկը հեծելանիւ, Մելառ լիճի
յուրչ
Ա. — Լէվիս, անդլիացի, 10 ժամ, 42
վայր., 39 երկ.
Բ. — Կըլսպ, անդլիացի, 10 ժամ, 51
վայր., 24 երկ.
Գ. — Շուտէ, ամերիկացի, 10 ժամ,
52 վայրկ., 38 երկ.

Ազգութեանց միջեւ վազի

Անգլիոյ, Շուէտի և Գերմանիոյ միջեւ
400 մեթր վազելու մրցում մը տեղի ու-
նեցաւ: Իւրաքանչիւր ազգէ 4 ներկայա-
ցուցիչ 100 մէթր վազելով, իրենց ձեռքի
դրօշակը կը փոխանցէին իրենց ընկերոջ,
ու այսպէս շարունակաբար: Գերմանացիք
օրէնքի պահանջներու սահմանէն հեռացած
ըլլալով, արգիլուեցան մասնակցութենէ,
այնպէս որ, մրցումը տեղի ունեցաւ
միայն Անգլիոյ և Շուէտի միջեւ: Անգլիա-
ցիք յաղթական ելան 400 մէթրը՝ 42
վայրկեան, ^{2/5} երկվ. էն առնելով: Շուէ-
տացիք, միւս կողմէ, հազիւ երկու եար-
տա ետեւ միացած էին:

Երեք հազար մեր վազի ազգութեանց միջեւ
Ա. — Պէրնա, Թագէր, Պօնհակ (Ամե-
րիկացիներ)
Բ. — Օհալն, Ռւայոտ, Ֆօզ (Շուէտա-
ցիներ)

Գ. — Գօորիլ, Հըդոլն, Բօրդլըր (Անգ-
լիացիներ)
Ժամանակ՝ 8 վայրկ., 44^{3/5} երկվ.

Ազգութեանց միջեւ ուրը հարիւր մեր լողալ
Ամերիկացիք շահեցան առաջնութիւնը,
10 վայրկ. 26^{3/5} երկվայրկեանէն:
Բ. — Հունգարացիները 10 վայրկ. 34^{3/5}
երկվայրկեանէն:

Գ. — Անգլիացիները 10 վայրկ. 39^{2/5}
երկվայրկեանէն:

Իւրաքանչիւր ազգութենէ չորս հոգի
մասնակցեցան և իւրաքանչիւրը երկու հա-
րիւր մեթր կը լողար:

Մարմնաւարդ

Առաջնութիւնը շահեցան Շուէտացիք,
իսկ Տանըմարքացիներ երկրորդ և Նոր-
վէկեացիները՝ երրորդ հանդիսացան: Այս
մրցումներուն կը մասնակցէին նաև Ֆին-
լանատացիները, Գերմանացիները և Իոլան-
տացիները:

Անհատական մարմնաւարզի մէջ. Տա-
նըմ սրբացիք աւելի շատ թիւ շահեցան:
Խտացիք թէև խիստ ձարտար փորձեր
ըրին չոււաններու և զաւցահերական պա-
րերա վրայ, սակայն ճամպազութենէ տար-
բեր բան մը րրած չըլլալով՝ շատ քիչ թիւ
շահած են: Գերմանացիք նուազ յաջող էին:

*

Մ. ՄԿՐԵԱՆԻ ՑԱԶՈՂՈՒԹՅԻՆԸ

Պր. Մ. Մկրեանի տէժաթղնի մէջ որուզ
կը մասնակցէին 50 հոգի հինգերորդ եղած
է (7000 կէտ շահած): Առաջին եղած է
Ամերիկացի մը 8400 կէտով:



Պ. ԱՆԴՐԱՆԻԿ ԽԱՆՃԵԱՆ
որ վագելու միջազգային մրցումին մեջ առաջին ելած է Աղեքսանդրիոյ մեջ

ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ ԱՆԵՔՍԱՆԴՐԻՈՅ ՄԷՀ

ՆՅՈՒԹԵՐ

(Մէր սեփական թղթակցէն)

Յուլիս 7ին (լ. . 6 .) Աղէքսանդրիոյ դութեան կողմէ . Ներկայ էր հազարէ առ
Պօղսսեան Ազգ . վարժարանի պարաէզին աւելի բազմութիւն մը :
մէջ մարմնամարզական հանդէս մը տեղի Տեղի ունեցան հետեւեալ խաղերը յայ-
ռնեցաւ վարժարանին երկսեռ ուսանու- տագրին համաձայն . Մարզիկներու անցքը

և բարեւը . Անգլիական կովամարտ (փոքրութու) կենդանի Պատկերներ , Զուանաձգութեան մրցում (մանչերու) . Հինգ հարիւր մէթր վազք . երեք սաքով վազք . Գործիքներու վրայ փորձեր . Բուրգեր . Գաւազաններով շարժումներ . Ֆրանսական կովամարտ . Անգլիական ձեւեր . Անգլիական կովամարտ . Լախակերով շարժում . Զինուորական խաղ . Երկաթ ձողերու վրայ փորձեր . Շուէտական միանուագ շարժումներ :

Հանդէսը անթերի կանոնաւորութեամբ տեղի ունեցաւ և մրցանակ շահեցան աղջիկներէն Օրիորդք Մարի Դազարեան , Սրբուհի Շահինեան , Լուսնթագ Թահթաճեան , Փայլուն Գույումճեան , Զապէլլա Շահինեան և Մարիամ Մկրեան , որոնց խմբական լուսանկարները կուտանք ներկայ թիւով . խակ մանչերէն առաջին մրցանակը շահեցաւ Պ. Պարոյր Տէօքմէճեան (որ կը շահի նաեւ Մարինանարդ հանդէսէն մրցանակ մը) . Երկրորդ և երրորդ մրցանակները շահեցան Պ. Պ. Լեւոն Զպուգճեան և Սրմենակ Զպուգճեան :

Ժողովուրդը հիանալի տպաւորութեան մը տակ մեկնեցաւ , անցուշա մտադրելով յաջորդ անգամ ալ ներկայ գտնուիլ և իր օժանդակութիւնը բերել երիտասարդական ակումբ մը կազմելու համար , որուն մասին կը խօսի :

ՀԱՅ ՊԱՏԱՆԻԻ ՄԲ ՅԱԶՈՂՈՒԹԻՒՆԻ

Յունիսի սկիզբները Սղէքսանդրիու մէջ երկուք ու կէս մզն վազելու միջազգային մրցում մը տեղի ունեցաւ տասնը ութիր տարեկանէն վար տղայոց համար :

Ներկայ էր բաւական հօծ բազմութիւն մը , որուն մէջ նշանակելի տեղ մը կը գրաւէին բարձրասարդան անձեր և օտար փրօփուրներ :

Պ. Անդրանիկ Խանճեան , որուն լուսանկարը կուտանք ներկայ թիւով , առաջին հանդիսացաւ , օտար ձեռքերէ ստանալով արծաթ մեասալ մը : Խնք 16 աստիկան է և Պօլսանան վարժարանի աշակերտ :

Այս երեւոյթները միթէ պատիւ չեն բերեր հայ անունին :

ՄՐՑԱՀԱՆԴԵՍ ԿԱՐԻՆԻ ՄԷՋ

ԿՈՒՍԱԿԱԼԻԻ ԳԵՂԵՑԻԿ ՃԱՌԸ

Կարինի մէջ , Յունիս 17ին , կիրակի օր տեղի ունեցած է ուսուցչական մարմինն կողմէ կազմակերպուած դաշտահանդէսը : Եախագահած է կուսակալ Մէհմէտ Էմին պէյ : Ներկայ եղած են ելեւմտական նախարարութեան քննիչ պ. Ասկան Մարտիկեան եւ իր թուրք ընկերը , կուսակալու-

թեան թարգման պ. Արամ Թարագճեան , քաղաքային և զինուորական պաշտօնեաներ և հայ ու թուրք երկսեռ բազմութիւն մը :

Հանդէսը սկսած է աշակերտական ընդհանուր մարմինամարզով , զեկավարութեամբ ուսուցիչներու և առաջնորդութեամբ Սկնայի Ակբեկավի նուագախումբն : Ապա տեղի ունեցած են մրցումները :

Պարկերով վազելու մէջ յաջողած են և մրցանակ շահած՝ Սուրէն Աւետիքեան, Մարտիրոս Կոստանեան, Գեղամ Շահինեան, Խաչիկ Թաշճեան և Սարգիս Ապաձեան :

Զուգահեռական փայտերու վրայ պ. Սիւնիի առաջնորդութեամբ կատարուած մարզանքի շարքին մէջ, մրցանակ շահած են Գորեգին Տէր Կարապետեան, Վահրամ Թօփուզեան, Հրանդ Գորյուհեան, Յակոբ Բլքեան, Վահէ Փամպուգճեան, Սրամ Մուրատեան, Լեւոն Թողաճեան և Փայտկ Հանէսեան :

Փայտի և չոււանի վրայ բարձրանալու համար մրցանակ ստացած են Տէր Ռափայէլեան, Վահէ Փամպուգճեան, Շետիկեան, Շահինեան և Հայրապետեան :

Կապուած ոտքերով վազելու մրցման մէջ շահած են Արտաշէս Պէտաղեան, Շաւարչ Սէֆերեան, Վարդան Մխալեան և Լեւոն Բրտոյեան :

Այս վերջին մրցումներուն ատեն կուսակալ Մէհմէտ Էմին պէյ ինք անձամբ տուած է մրցանակները :

Ուշագրաւ եղած են Անասարեանի այս տարուան ընթացաւարտներէն պ. պ. Շահէն Կոչկակարեանի և Միրատ Փարթամեանի երաժտութեան ընկերակցութեամբ թակոցներով մարզանքը, և զինուրական հրանդանոցի դեղագործներէն Օսման էֆ. ի ձողերու վրայ կատարած փորձերը :

Մէհմէտ Էմին պէյ այս առթիւ կարճ, բայց պերճամիս ճառ մը խօսած է . —

— «Մեր նուիրական հայրենիքը՝ Թուրքիան զօրաւորներու հողն է, մեր նախախանայրերը այն հերոսներն էին, որ հընդկական փիղերու ուժերը, Ավրիկէի առիւ ծներու հզօրութիւնը, արարական նըմոյներու արագընթացութիւնն ու Կովկասեան արծիւներու աչքերն իրենց ոտքերուն տակն ունէին, այդ պատճառով այ

անցան ծովեր ու անտառ և երկիրներ գրաւեցին: Մէնք անոնց պէս չեղանք սակայն. բանակարութիւնը մեր բազուկներու ուժը առաւ, մեր ոտքերու կորովը խեց, մեր մաքի թուչքը սպաննեց և մնեք դարձանք ստրուկ: Սահմանագրութիւնը սակայն նոր կեսնք զրաւ մեր զպրոցներուն մէջ և մեզ հասկցուց որ նախորդներուն արժանաւոր յաջորդներ պիտի ունենանք մնեք:

«Այս լեռներն ու ձորերը, այս հայրենիքը ջապանակ բազուկներու, առողջ մարմնի, հաստատուն սրունքներու և կորովի մտքի պէտք ունի օսմանեան արօն ու սուրը գործածերու համար:

«Ու երբ մնենք կը դիտենք այդպիսի սերունդ հասցնող մեր դպրոցները չենք կրնար չպարձիլ ու չնորհակալութիւն չյացանել ուսուցչական այն մարմանն որ կը պատրաստէ այդ սերունդը:»

Կուսակալը յետոյ կարգացած է իր մէկ գոլարիկ բանաստեղծութիւնը՝ «Տէմիրճին» Խօսք առած է նաև Պ. Ռսկան Մարտիկեան, որ վերջերս Կարին դացած էր: Կեղը, Վարչութեան անդամը հաստատուծ է թէ մեծ փոփոխութիւններ եղած են Կարինի դպրոցներուն մէջ, զորս տեսած էր քսան տարի առաջ:

* *

Ի՞նչ Կ'ԸՄԷ «ՅԱՌԱՋ»

Կարինի Յառաջ լրագիրը տեղի ունեցած մրցանանդէսին առթիւ գնահատական տողերէ ետք, կը գրէ իր խմբագրականին մէջ . —

«Մարմարագական վարժութիւնները օրհնութիւն մը պիտի ըլլան մեզի համար, Պղսէն մինչեւ Հայաստան: Եւ պէտք չէ որ անոնց համար բան մը խնայենք:

«Էնդհակառակն մեզի համար օրուան մոռնագին չափ մտահոգութիւն պէտք է

պատճառէ այդ պարտականութիւնը, և մասնապարտէ զներէն մինչեւ երիտասարդ՝ ներու մարմնամարզական ակումբները, անընդհատ գարնթացք մը պէտք է կաղմէ մարմնակրթանքը, նոյն իսկ ցեղին բարելաւման, կամ, ինչպէս կ'ըսեն, «աղջայն» տեսակէտով :

«Հարկ է փեղիքապէս շակել մէջքերը, սրպէս զի դիւրանայ, լրանայ մաքի և սրափ ծռութիւններուն ալ սրբազութիւնը:»

ՄՐՑՈՒՄՆԵՐ ՊԱՐՏԻԶԱԿԻ ՄԷՋ

Յուլիս 1ին կիրակի օր 0վաճըքի մէջ Յօդ-պօլի մրցում մը տեղի ունեցաւ «Արծիւ» Մարզասիրաց միութեան ֆուդպօլի խումբի և «Վլշապ» խումբի միջնեւ որով առաջնը ոչնչի դէմ երեք կողով յաղթական ելաւ :

Յուլիս 9ին կիրակի օր Յօդ-պօլի մըքցում մը աեղի ունեցաւ : «Արծիւ» խումբի և «Տարօն» խումբի միջնեւ որով առաջնը ոչնչի դէմ երեք կողով յաղթական ելաւ :

Յուլիս 9ին կէսօրէ վերջ «Արծիւ» խումբի և իզմիթի նորակազմ «Ալպաս» խումբի միջնեւ ևս մրցում մը աեղի ունենալով առաջնը մէկի դէմ հինգ կողով յաղթական ելաւ :

Այսպէսով «Արծիւ» ֆուդպօլի խումբը իզմիթի գաւառին մէջ առաջնութիւն շահած է :

Մրցումներու միջոցին հաշտարար եղած է Պր. Ս. Մկրտչանը :

ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՂՈՎԸ

Ինչպէս ծանուցուեցաւ հայ մարմնամարզական միութեան առաջնին համաժո-

ղովը տեղի պիտի ունենայ յառաջիկայ Յուլիս 23ի կիրակին :

Մասնախումբին կողմէ զրկուած հարցարանին արդէն գանազան ակումբներու կողմէ պատասխանուած է, ինչպէս նաև համաժողովին մասնակցելու համար նշանակուած են բազմաթիւ պատուիրակներ :

Համաժողովին առժամեայ մասնախումբը կը հաւաքրէ ցարդ չպատասխանող ակումբները և վարժարանները որպէս զի փութով տեղեկացնէին իրենց պատուիրակները համաժողովին համար :

Նմանապէս կը խնդրուի պոտոյ և գաւառի մամուլէն որպէս զի նշանակնեն ներկայացուցիչներ համաժողովին մասնակցելու համար :

Համաժողովին գումարման մանրամասնութիւնները փութով որոշուելով մասնախումբին կողմէ պիտի ծանուցուին օրաթերթներու միջոցաւ :

ՄԱՐՄՆԱՄԱՐԶ ՆՈՒԻՐՈՂՆԵՐ

Տքթ. Մ. Ժամկոչեան (Աղեքսանդրիա) մէկ տարեկան «Մարմնամարզ» կը նույիրէ Զէնկիերի Ազգ. Վարժարանին :

Տիար Եղբաւարդ Գ. Մուրատեան (Քարիզ) մէկ տարեկան «Մարմնամարզ» կը նույիրէ Զօմաքըլ վարի թաղի Խրիմնան վարժարանի Ուս. Միութեան :

ՄԵՐ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐՈՒՆ

ԵՒ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Նկատելով որ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻ ներկայ վեցամսեան լրացած է հարկ կը տեսնենք մեր պատ գործակաշներէն և բաժանորդներէն խնդրել որ մեզ հետ ունեցած հաշիւնին կարգադրել հաճին :

Ա.արշուրիւն ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻ

Պատաս. Տիարէն
Կ. ՈՒՆՃԵԱՆ

* Տպարան Օ. Արզուման
Կ. ՊՈՂԻՈՂ

* Արտօնաւէր
ՀԱՄԱՐԾ ՔՐԻՍԵԱՆ